

ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳԻՏՈՒԹԻՒՆ

ԵՐԿՐԱԳՈՐԾՈՒԹԻՒՆ

Ընտան տարուան Ռազմավիպին մէջ դրուած երկրագործական հատուածներով յուսանք որ բաւական հասկըցուեցաւ աս ամենահարկաւոր և օգտակար արհեստիս պիտուականութիւնը, և թէ Եւրոպայի մէջ որչափ ծաղկած է հիմա դպրոցներով, հատոր հատոր գրքերով, ընկերութիւններով, ժողովներով, և օրէ օր ծաղկելու վրայ է. և թէ որչափ փափաքելի բան է որ արևելք ալ նորէն սկսի ծաղկիլ աս արհեստը: Ըս բաղձանքին կատարուելուն մէկ հատիկ միջոց կրսեպենք հասարակ դպրոցներու մէջ երկրագործութեան դասաւումութիւնը. բայց որովհետև մեր ազգին մէջ դեռ աս ուսումը չէ մտած, մենք աս տարուան Ռազմավիպին մէջ օրինակի համար կը դնենք կարգաւ՝ երկրագործութեան հարկաւոր սկզբունքը՝ համառօտ ու պարզ ոճով, և հարցմամբ ու պատասխանով. մէկ կողմանէ ալ խառն յօդուածներ դնելն չենք դադրիր:

Սկզբունք երկրագործութեան:

Հ. Երկրագործութիւնն ինչ է.

Պ. Ըրհեստ մըն է որ կը սորվեցընէ երկիրը մշակել. այսինքն հողը քրքրել ու կակըղցընել, այնպէս որ օգն ու ջուրը դիւրաւ կարենան մէջը թափանցել, և չափաւոր երկրի մը վրայ շատ բան բուսցընել, ինչպէս արմրտիք, կանաչեղէն և ան տեսակ խտեր որ մարդկանց ու կենդանեաց հարկաւոր են:

Հ. Երկրագործութիւնն ինչ մասնաւոր օգուտ ունի.

Պ. Ըս մասնաւոր օգուտս ունի որ հարկաւոր բերքերը աղէկ կերպով կը բուսցընէ. վասն զի մշակուած խտերը աւելի սննդարար, աւելի համով ու ախորժելի կ'ըլլան՝ քան թէ ինքն իրեն բուսածները, որ վայրի խոտ կ'ըսուին:

Հ. Ըրտն ինչ է.

Պ. Ըրտ կ'ըսուի մեծ կամ պզտի երկիր մը որ մէկ տեսակ բոյս միայն կը բուսցընէ. զոր օրինակ կ'ըսուի ցորենի արտ, բակլայի արտ, ևն: Թիպէտ բոյսերուն տեսակներն ընդհանրապէս մէկտեղ կենալ կը սիրեն, անոր համար ալ խիստ քիչ անգամ կ'ըլլայ որ ընդարձակ երկրի մը վրայ մէկ տեսակ բոյս միայն բուսած ըլլայ. բայց քանի մը տեսակ բոյսեր կան որ մասնաւոր հողերու մէջ կը բուսնին, ու անով կը ճանչցուի հողին տեսակը. անգործ արտի մը մէկ քառակուսի ոտնաչափ տեղւոյն մէջ քսան տեսակ խոտէն աւելի կը համրուի:

Հ. Երկրագործ մը իր վախճանին հասնելու համար ինչ պիտի ընէ.

Պ. Երկիրը պիտի բանի ու պարարտացընէ:

Հ. Երկրագործութիւնը պատուաւոր արհեստ է թէ չէ.

Պ. Ըխարհքիս վրայ ամենէն հին ու հարկաւոր արհեստն է. որովհետև մեր կենացն ու զուարճութեանց հարկաւոր եղածները երկրագործութեամբ կը գտնենք: Ընոր համար հին ատենը թագաւորներ, իշխաններ ու դիւցազունք ալ երկրագործութեան ետեւէ կ'իյնային: Շատ ատեն էր որ աս պատուական արհեստը տգէտներու ձեռք իյնալով՝ յարգը ցածած էր. բայց հիմակուան ուսումնականաց ջանքովը շատ առաջ գնաց Եւրոպայի մէջ, և յուսանք որ աւելի ալ առաջ երթայ:

Հ. Երկրագործի մը համար ինչ գիտելիքներ կան հարկաւոր.

Պ. Ըստ բերք ունենալու համար բաւական չէ որ երկրագործը մշակելու կերպը գիտնայ, հապա պէտք է ճանչնայ հողուն յատկութիւնները, բուսոց տեսակները, և ջերմութեան՝ օդոյ և ջրոյ փոփոխութիւնները:

Հ. Երկրագործութեան հետ վերաբերութիւն ունեցող ուսմունքները որոնք են:

Պ. Այլևայլ ուսմունքներ մէկմէկու հետ անանկ կապուած են որ չենք կրնար ըսել թէ աս ուսմունքը մէկալէն աւելի հարկաւոր է. բայց ըստ մեզ բնաբանութիւն, բնալուծութիւն ու բնական պատմութիւն գիտնալն ամենահարկաւոր է անոնց որ կ'ուզեն երկրագործութենէն մեծ օգուտ տեսնել:

Հ. Երկրագործութեան արհեստը որ ատենէն սկսած է.

Պ. Երկրագործութեան արհեստը մարդուս պիտանաւորութենէն հնարուած ըլլալով, ուրիշ ամէն արհեստներէն առաջ է. ուստի կրնանք ըսել թէ աշխարհիս ստեղծման ատենէն է. վասն զի Աստուած երբոր Աքամն ստեղծեց ու դրախտին մէջ դրաւ, ապրսպրեց իրեն որ ան տեղը բանի մշակէ, և իրեն հարկաւոր եղած բաները բուսցընէ: Աքամայ զակրներն ալ բոլոր իրենց կեանքը երկրագործութեամբ անցուցին, և Սոբէլ աւելի կատարելագործեց՝ դարբնութեան արհեստը գտնելով ու առջի խոփն ու մանգաղը շինելով: Սքսեղեղէն ետքը Աոյ նահապետ մէկէն իր առջի արհեստը ձեռք առաւ, և իր թուռներուն ալ սորվեցուց գործով, կամ նաև գրուածքով՝ ինչպէս որ աւանդութիւն է: Ասանկով կրտեսնենք որ աս արհեստն ալ Հայաստանի մէջ սկսեր ու շատ առաջ գնացեր է. և Խորենացին կրսէ թէ երկրորդ Արտաշեսի ատեն ան աստիճան ծաղկած էր որ լեռներուն ու դաշտերուն մէջ կտոր մը պարապ տեղ չէր մնացած որ մշակած չըլլար. Յովհաննէս կաթողիկոսն ալ առաջին Աշոտին համար կրսէ թէ բոլոր Հայաստան աշխարհքը պարտէզ մը դարձուց: Հայաստանի երկրագործութիւնը թէպէտ և հիմա շատ ընկած է, բայց ինչուան հիմա ալ կրտեսնուի տեղացուց ճարպիկ յաջու-

ղութիւնը աս արհեստիս մէջ:

Հ. Երկրագործութեան մէջ երևելի եղող ուրիշ հին ազգերը որոնք են.

Պ. Եգիպտացիք, Վաղգէացիք, Փիւնիկեցիք, Խարայէլացիք, Յոյնք, Կարբեղոնացիք, Հռոմայեցիք: Եգիպտացոցմէ անցաւ Խարայէլացուոց ու Յունաց, Յունացմէ Հռոմայեցուոց, ասոնցմէ ալ բոլոր Եւրոպայի ազգերուն մէջ տարածուեցաւ: Իսկ Վաղգէացիք հաւանական կարծեօք մասնաւոր ազգ մը չեն, հասկա Հայաստանի Խաղտիք գաւառին բնակիչներն են որ Վաբելոնի կողմերը գաղթական գնացին ու հոն աստղաբաշխութիւնն ու երկրագործութիւնը ծաղկեցուցին:

ԹԻՒՆԻ:

ԹԻՒՆԻՒՆ՝ մեծ օգուտը իրեն տրւեներն են, որ շերամներուն կերակուր կ'ըլլան, ինչպէս որ ամենուն յայտնի է. բայց քիչ տեղ կայ, մանաւանդ արևելք, որ աս օգտակար ծառը ինչպէս որ պէտք է հոգան, կամ հոգալուն կերպը գիտնան: ԹԻՒՆԻՆ՝ թէպէտև ամէն հողի մէջ առաջ կուգայ, և ասիկայ ալ իրեն կատարելութիւններէն մէկն է, բայց ամէն տեղ նոյնպէս պտղաբեր չըլլար ու երկայն ատեն չգիմանար: Այլևս է որ հողը ցուրտ, կարծր ու թաց չըլլայ, և ոչ խիճով՝ ու աւազով խառնուած: Իսկ ան հողերը, որոնց մէջ կիրը՝ կաւը ու աւազը այնպէս համեմատ են՝ որ թեթև կըլլան ու կակուղ, թթենիին խիստ յարմար կուգան. և աս տեսակ հողը որչափ խորունկ ըլլայ՝ այնչափ աւելի աղէկ առաջ կուգայ թթենին: Աւրիշ ծառերէն ալ հեռու տնկուած պիտի ըլլան թթենիները. ուստի Խտալիայի մէջ ալ սկսան հիմա հեռացընել թթենիներէն ան

1 Թուրք ազածը: 2 Չագլեթուց: